

խիստ շատ բուսեր է , ասկէ կրնանք իմանալ թէ ան երկրի հողին մէջ ան բոյսին յարմար նիւթ կայ . անոր համար բոյս մը տնկելէն առաջ պէտք է նայիլ թէ արդեօք ան հողին յարմար է թէ չէ :

Հ . Հողի մը բաղադրութիւնը և երկրին աղէկ կամ գէշ ըլլալը ի՞նչ կերպով կ'իմացուի .

Պ . Ծնական ու քիմիական լուծմամբ , այսինքն հողին բաղադրիչ նիւթերը մէկմէկէ զատելով . աս գործողութիւնս ընելու համար քիչ մը բնաբանութիւն բարձրացնելու համար քիչ մը բնաբանութիւն ալ բնալուծութիւն գիտնալու է : Խակ երկրագործները վարուցանի երկրի մը աղէկութիւնը կը ճանչնան մէկ քանի պարզ կանոններով . այսինքն վարուցանի յարմար երկիրը քանի որ նոր հերկուած է՝ զով կ'ըլլայ ու աղէկ հոտ մը կ'ունենայ . ձեռքով խառնած ատենդ մատուցներուդ սաստիկ չկըպշիր . քանի որ չոր է՝ մատով ճզմելու կամ կլորտըկելու ատենդ բոլորովին չմիանար . ջուրը խիստ երկայն ատեն չպահեր ու խիստ շուտով ալ չկորսընցըներ . Ծակ որ հող մը աս յատկութիւններս ունենայ , ըսել է թէ կաւն ու աւազը հաւասար են ու բաւական փտութիւն կայ մէջը : Պաղ հողերը կաւոտ կ'ըլլան . ասոնք ջուրը կամաց կամաց կը ծծեն , բայց երկայն ատեն կը պահեն . երբոր թրջուին՝ մէկէն կըպշուն զանգուած մը կ'ըլլան . չորնալնուն պէս կը կարծրանան , կը ճաթըռտին , ու բունծերն ալ դժուար կը փըրըրին : Չորենն ու խոտը շատ աղէկ առաջ կուգան աս հողուն մէջ բայց հերկելու ժամանակ գործիքները դիւրաւ չեն բանիր մէջը և կը կոտրին ալ , անոր համար ծախքն ալ շատ է :

Ծակ թէ կամ տաք հողերուն մեծ մասը աւազ է , ուստի ջուրը մաղի պէս ասոնց մէջէն կ'անցնի և շուտ կը ցամքին . ամառը երբոր երաշտ ու սաստիկ տաք ըլլայ՝ բոյսերը կ'այրին ու երկիրը մերկ կը մնայ : Այս տեսակ հողերը դիւրաւ կը հերկուին , բայց

քիչ բերք կը բերեն , և աւելի ծառու անտառ տնկելու կու գան քան թէ վարուցանի :

Բամբակին պարմութիւնը և համեստիւնը :

Իւսբակ բոյսը կամ բամբակե . նին՝ մոլոշի ցեղէ սեպուած բոյս մըն է , որ շատ տեսակ կ'ըլլայ : Կրեթէ ամէն տեսակն ալ աւելի տաք երկիրներ կը բուսնի , բայց ամէնն ալ նոյն պէս աղէկ ու ազնիւ չեն . հասարակ տեսակները կը բուսնին Վալապրիա , Աիկիլիա , Մալթա , Սիխայի շատ կողմերը , Ագիպտոս և այլն : Ոմանք կ'ըսեն թէ բամբակի բոյսը բուն Արգիպտոսի վերի կողմերէն եկած է , ոմանք թէ Մարգարիայէն , ոմանք ալ թէ Հնդկաստանէն . աս երրորդ կարծիքը աւելի հաւանական է : Վմերիկայի գտնուած ատենը երբոր Վպանիացիք Մեքսիկոյ առին՝ Մոնթեզումաթագաւորը ու իրեն ընտանիքը բարակ բամբակէ զգեստ հագած էին . ասով կ'իմացուի թէ բամբակենին Վմերիկայ ալ կը բուսնի եղէր :

Երողոտոս կը պատմէ թէ Հընդկաստանի մէջ ծառեր կան որ բրդէն բարակ ու աւելի ազնիւ նիւթ մը կը բերեն , որ անշուշտ բամբակն է . և ինչպէս որ կ'երկենայ՝ հիներուն բեհեղ ըսածն ալ տեսակ մը ազնիւ բամբակէ լաթ էր որ Հնդկաստանէն կը բերէին . իսկ բամբակէ թուղթ շինելը հազարաւոր տարի առաջ կայ եղեր Ճափոնի ու Չինու երկիրները : Միջին գարու ատենները Հընդկաստանէն կը բերուեին բամբակէ լաթերը Խւրոպա՝ Անետկեցւոց ու Շենովացւոց ձեռքովը :

Բամբակենին Վարիոպա մտցընողները Մարիստանացիք եղան որ իրենց տիրապետութեան ատեն Վպանիա ու Աիկիլիա բամբակին հունտը ցանել

տուեին . Հիմա գրեթէ աշխարհքիս ամէն կողմը տարածուած է բամբակին մշակութիւնը , մանաւանդ քիչ մը տաք օդ ունեցող երկիրները : Եզդիպտոսի մէջ բամբակի մշակութիւնը ծաղկեցընողը հիմակուան կուսակալը ԱՇԽԵՄԽՄ Ալի փաշան եղաւ , Առուսութեան Պօղոս պէյին խորհրդովն ու գործադրութեամբը :

Արնանք ըսել թէ բամբակին պէս մարդուս օգտակար բոյս գրեթէ չկայ . որովհետեւ հիմա աշխարհքիս երեսը ամէն մարդու հագուստին գլխաւոր մասը բամբակ է : Դաղղիացիք տարի տեսրուան վրայ ինչուան 30 միլիոն քիլոկրամ չմանած բամբակ կը բերեն դրսէն , Անդղիացիք ինչուան 100 միլիոն քիլոկրամ :

Դամբակեղէն շինելու արհեստը դեռ Արոպայի մէջնոր սկսած կը սեպուի . 1765^{ին} Անդղիայի մէջ բամբակի գործարան հազիւ կը գտնուէր . բայց 1788^{ին} այնչափ ծաղկեցաւ հոն բամբակի ձեռագործը որ հարիւր տասը հազար հոգիի չափ՝ միայն բամբակեղէն գործելու կ'աշխատէին . և երթարով այնչափ մեծցաւ որ ինչուան 250 միլիոն ֆուանքի բամբակ կը գործուէր , ու մէկ միլիոն աշխատաւոր կար վրան . և հիմա աշխարհքիս ամէն կողմը տարածուած ու յարգի է Անդղիայի բամբակեղէնը : Հիմա համառուս կերպով մը դնենք բամբակ մշակելու հարկաւոր տեղեկութիւնները :

Դամբակին յարմար հողը : Դամբակ մշակելու հողը պիտի ըլլայ կակուղ , քիչ մը կաւոտ , հիւթեղ , զով ու քրքրած , որպէս զի արմատները դիւրաւ կարենան խորունկը մտնել ու տարածուիլ . վասն զի տեսնուած է թէ որչափ որ բամբակենիին արմատը խորը մտնէ՝ բամբակն ալ այնչափ շատ կ'ըլլայ . ուստի պէտք է երկիրը խորհերէլ :

Դամբակենին շատ հիւթ ծծող բոյսերէն ըլլարով , առատ պարարտութիւն կ'ուզէ : Այս բանիս համար Իտալիայի մէջ կը գործածեն գետի

կաւ , լճերու տիղմ , հողի հետ խառնած ու կէս մը փտտած ծառի տերեւ , կիր , մոխիր և այն :

Հունադը ու ցանելու հերուց : Ծակ որ բամբակի հունտը վրայի աղուամազովը չոր տեղ մը պահես , շատ տարի կը պահէ իր ծլելու զօրութիւն . բայց աղէկը ան է որ թարմ հասուն ու ծանր է : Շատ տեսակին բամբակը հունտին վրայ սաստիկ կպած կ'ըլլայ . ուստի ցանելէն առաջ պէտք է չոր ու բարակի հողի մէջ դնելով շփել որ վրայէն ելլէ : Դամբակը ցանելու որոշ ժամանակ մը չկայ . յարմար ատենը գարնան ցրտերը անցնելէն ետքնէ , այսինքն մարտի կէսէն ինչուան ապրիլի վերջերը . միայն նայելու է որ օդը անձրեային ըլլայ : Ծակ որ հունտը ցանելէն առաջ երկու իրեք օր գետի ջրի կամ մոխրաջրի մէջ դընես , աւելի շուտ կը ծլի :

Իրեք կերպով կը ցանուի հունտը . մէյմը՝ սփռելով , երկրորդ՝ ակօսներու մէջ ցանելով , երրորդ՝ ծակեր բանալով ու մէջը թաղելով : Ասոնց մէջ առջի կերպը միայն աղէկ չէ , վասն զի ետքէն հողը կակըցընելը դժուար կ'ըլլայ : Հունտին վրայ շատ հող պէտք չէ ծածկել , մանաւանդ երբոր տնկած ատենդ հողը թաց է . ամէն մէկ ծակին մէջ չորս չորս հունտ դնելու է , իսկ ծակերը մէկմէկ իրեք իրեք ոտնաչափ հեռու պիտի ըլլան : Ավորաթար ութ օթէն կը ծլի հունտը . բայց երբեմն աւելի կ'ուշանայ :

Դամբակենին ծլելուն պէս պէտք է ստէպ գէշ խոտերը քաղչան ընել . ամէն մէկ արմատին տակն ալ քիչ մը հող գիղել որ հովի ու չորութեան կարենայ գիմանալ . ամէն մէկ ծակին մէյմէկ արմատ թողլու ու մէկանոնք խլելու է . իսկ թէ որ քանի մը տեղ հունտ չէ ընկած՝ ան խածները հոն կրնան տնկուիլ :

Վանի մը տեսակ բամբակենի կայ որ ստէպ ոռոգելու է , ինչպէս արևելեան ձերմակ բամբակը և Շիամի կարմբագոյնը . Հնդկաստանինը կը բ-

նայ առանց ջրի մնալ . իսկ գետի՝ լճի ու ծովի քովեղածները պէտք չեւ ստէպ ուռոգել : Վուր տալը շուտով մեծցը նելու համար միայն է . իսկ թէ որ սովորական չափը համնելէն ետքն ալ ուռոգես՝ ուշ ծաղիկ կուտայ և հունտը ուշ կը հասուննայ :

Երբոր բամբակը մէկ ոտնաչափ բարձրութիւն կ'ունենայ , պէտք է բարձր Ճիւղերուն շատին ծայրերը կտրել :

Հիւանդութիւններն ու խասակար Ճճիները : Բամբակին շատ կը վնասեն՝ մանաւանդ ծաղիկ տալու ժամանակը՝ սաստիկ ցուրտ քամիները , չորութիւնը , յորդ անձրեւը : Ուրիշ հասարակ Ճճիներէն զատ՝ մէկ որդ մըն ալ կայ որ բամբակի Ճճի կ'ըսուի . ասիկայ երկու իրեք օրուան մէջ բոլոր տերեւները կ'ուտէ , և ինչուան տասը ամիս կը քշէ ասոր տուած վնասը . միայն թէ Երբուպացիք ազատ են աս որդէն , և Նդկաստան ու Իմերիկայ կը գտնուի : Իսոնք Ծնծելու ուրիշ Ճար չկայ , բայց եթէ անդադար հոգ ու արթնութիւն :

Քաղբլան էւրու : Դաղիկը թափելէն ետքը պատիճներ կը ձեւանան , որ առաջ կանաչ են ու ետքը կը դեղնին . Երբոր ասոնք կը հասուննան , պատիճները կը Ճաթին , ու բամբակին հետ պըլլուած հունտը մէջէն կ'ելլէ կ'իյնայ որ ժողվելու է : Ժողվելու համար տաք կամ չոր ատեն ընտրելու է . և պէտք չէ կճեպով մէկտեղ ժողվել որ չոր կճեպը կոտըրտելով՝ բամբակին հետ չխառնուի . հապա կճեպը բանալու և բամբակին կծիկը դուրս հանելու է , ու ետեւ ետեւ որչափ որ հասուննան այնչափը ժողվելու է : Ժողված կծիկները կողովի մէջ գնելէն ետքը՝ շարժելու ու ցնցելու է որ մէջը գտնուած որդերը կամ կտորուանքը թափին . յետոյ հովթը փուկ ու չոր տեղ մը տարածելու է որ աղէկ մը չորնան : Օ գուշանալու է որ ան փռած տեղդ կենդանիներ չմտնեն ու հունտը չուտեն :

Բամբակը կճեպէն հանելէդ ետքը իր հունտին հետ կպած կ'ըլլայ . ասիկայ բաժնելու համար պարզ գործիք մը հնարած են որ երկու գըլանաձև փայտեր են ու մէկմէկու հակառակ կը դառնան . ան գլաններուն վրայ մէկ ծայրէն մէկալը դէպ'ի երկայնութիւնը Ճեղքեր ըլլալով՝ բամբակը անոնց վրայ կը կուուի , ու հունտը վար կը թափի : Ետքը ան գլաններուն վրայի բամբակը կը ժողվեն , մէջը աղտ մը կայ նէ՝ կը հանեն , ու բամբակը կապոց կ'ընեն :



Պառաշտ շուտով հասուննելու ժամանք :

Իմէնքը գիտեն որ սև պատի դիմացը եղած ծառերուն պտուղը աւելի շուտ կը հասուննայ . բայց որովհետեւ բոլոր պատերը սև ներկելն ալ աչքի գէշ կ'երենայ , Շալոն անունով գաղղիացին նոր հնարք մը գտաւ , որ պարտիզպանութեան Ճեմարանն ալ ընդունեցաւ :

Կերպը աս է . մէկ քանի կղմինտը՝ կ'առնէ , անոնց ներսի կողմը սև կը ներկէ , ու մէյմէկ ծայրէն ծակելով՝ ան ծակէն երկաթ թել մը կ'անցնէ ու սարփինային ² փայտէն կը կախէ . Երբոր խաղողներուն ողկոյզը աղէկ մը կը մեծնայ , աս կղմինտը ներսի դիէն կը կախէ . աս կերպով սովորականէն տամնը հինգ օր առաջ խաղողը կը հասուննայ . և աւելի շուտով ալ կ'ըլլայ՝ թէ որ կղմինտին վերի բաց կողմը աղիւս մը գընես , որով տաքութիւնը ներսի կողմը աւելի ամփոփուի : Իսկէ կը հետեւի որ եթէ դեղձին , ծիրանին և ուրիշ պտուղներուն ետեւ ալ մէյմէկ շիտակ աղիւս դնես սև ներկած , անոնք ալ շուտով կը հասուննան :

¹ Գիրեկորդ :

² Արյաւելք :

